

ՕՐԱԳԻՒԹ ԶՄԵԼՈՆԻԱՑ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՑՐԱԿԱՆ

ԶՄԻՒՌՆԵԱ · 25 Եպրիլ

Երկբայութիւն չկայ թէ վաճառականութիւնը, մանաւանդ երբոր հւրոսիոյ լուսաւորեալ և քաղաքատիրթեալ ազգաց հետ է, մեծամեծ բարեաց և յառաջադիմութեան պատճառ կը ըստ նյուն ազգին, որ ՚ի գործ կը դնէ զայն յարատեութեամբ և աշալցութեամբ։ Հարստութիւնը և ճոխութիւնը չեն յապազիր վարձատրելու վաճառաշահ ազգի մը առեւտրական ջանքը, ինչպէս յայտնի է մեր աշաց առջև եղած երեւելի օրինակներէն։ Այլ ամէն կերպ յառաջադիմութիւնները՝ ըստ մեծի մասին զուգընթաց կը դալեն հարստութեան հետ, և առանց հարստութեան թէ մասնաւոր և թէ ազգային յառաջադիմութիւնը մը խիստ գժուար է, չըստ մը անհնարին։

Արդ՝ մեր Հայոց ազգը ևս, որ ժամանակ մը
Լւրոպիս և Հնդկաստանի հետ առև տրական
հաղորդակցութիւններ հաստատելով՝ օր ըստ օ-
րէ զարգանալու վրայ էր. Նոյն հաղորդակցու-
թիւնները զանազան դժբաղդ պատճառներով
դադարելով, ետ մնաց յիշեալ յառաջադիմու-
թենէն. Բայց միթէ ներելի՞ է կենդանի ազգի
մը և գործունեայ ժաղովոդեան մը, որպիսի է մեր
պատուական ազգը, ժամանակին դժբաղդ դի-
պուածոց ծանրութեանը ներքե ընկծեալ մնալ.
և միթէ անպատուութիւն չէ մեզ անմասն մնալ
այս լուսաւորեալ գարուս մէջ՝ առև տրական յա-
ռաջադիմութենէն, որով ամէն ազգերը և ժողո-
վուրդ ները կը զարգանան Լւրոպիս մէջ : Ինչո՞ւ
համար վաճառականութեան վերաբերեալ հաս-
տատութիւններ և ընկերութիւններ հիմնած չէ
մեր ազգը Լւրոպիս մայրաքաղաքաց մէջ, և ինչ
է պատճառը որ առև տրական հաղորդակցութիւն-
ներ չունիմք Հնդկաստանի հետ. ուր բարեբալ-
դաբար թիչ շատ համազգի վաճառականներ ևս
կը գտնուին; և ուրտեղի վաճառականութիւնը
օր ըստ օրէ ևս առաւել զարգանալու վրայ է յօշ-
գուտ և ՚ի յառաջադիմութիւն ուրիշ զանազան
ազգաց, որոց թիւը կրնամք դնել նաև զՅոյնե-

四庫全書

ԵՐԵՎԱՆԻ ԹՐԱՑ
ԱՇԽԱՏՀԱԲԱՐ ԼԵԶՈՒՆ ԿԱՌՈՒԱՌՈՐԵՎ
ԵՒ ՀԱՍՏՐԱՎԱՑ ԼԵԶՈՒ ԸՆԵԼՈՒ ՎՐԱՅ

1. Հասարակաց լեզուի մը հարկաւորութիւնը . 2. Գրաբա-
րին արդի վեճակը և հասարակաց լեզու ըլլալու անտեղութիւնները
3. Աշխարհաբարբին վեճակը և հասարակաց լեզու ըլլալու յար-
ագործութիւնները . 4. Աշխարհաբարը հասարակաց լեզու ընտրե-
լով քննի քննի դրսաբարբին մօտցնելու նպատակը :

Հարունակութիւն և վերջ» (1)

Ո՞րչափ վասնգաւոր բան է, սանդուղին վարի
ստոիճանը չկոխած՝ խիստ բարձրը սատնուլ, ո-
ուուլ կամ անկնիլ կործանիլ, կամ ենիւլ, բայց մեկ
անդամը վնասելով։ Դեւդ այս օրինակիս նմոն է
սհա, առ անգ ու սիշ միջանի մեւենախմելի ուսուառու

ուղարածել ու զելը և կամ այն է որ երկու լեզուն ներվով, և ոչ մեկը գործածելիք ընելու կը հասուինք, և հետեւ աբար երկութե ալկորուսցընելով պայացին յառ աջադիմութեան յոյսն աշկը փառայ և կամ ինչեւիցե գրաբար մը տարածելու ալ ըլլանք, յաւ իտեան խեղ կը մնանք . երբէք բրաբարի աղնուութեան ու կատարելութեան իերին ասհմանը չ'ենք կրնար կոխել, և ոչ իսկ վայելու չու պարզգրաբար մը տարածել, իւրեմն անհնար ըլլալով առայժմ գրաբարը հստակաց է:

4) **Տես լրագրոյս նժիշվիլոց թիւը**

ըլք, որոնք մէկ երկու տարիէ հետէ բանի մը վա-
ճառաւատուն հաստատեցին՝ ՚ի Հնդկաստան։ Այս
տրամադրիթ հարցմանց պատասխանը թող տալով
որ մեր յարդու և ազգասէր ընթերցողները ու-
շադրութեամբ մտածեն, արժան կը համարիմք
մէք անոնց աշաց տուջն գնել առայժմ հետեւեալ
ազգօգուտ յօդուածը, զօր Այնկափորի Ասու-
նուէր լրագրոյն 60Երորդ թուոյն մէջ կըկարդամք։

“Յանցելում թուղթ մերում մասնաւոր ինչ
նշանակած արարաք յալզագս առևտրական հաղոր-
դակցութեան, և յորդ պրեցաք զհեռաբնակ համը
ազգիս մեր՝ զառևտրական ընկերութիւնս հաս
տատել։ ՚ի տեղիս տեղիս բանալով զդործառու-
թը սակս հաղորդակցութեան վաճառականու-
թեան գործոց ։ ՚ըս զարդիս համարձակիմք ըստ
մերոցս տկար կարեաց՝ դնել առաջի պատուելի
ընթերցողաց մերոց զօդուտ տա առևտրական հա-
ղորդակցութեան և Նորկաց շահամիմառութեան,
տալով զբանի մի օրինակս արդիւնաւորութեան
Նորկաց աշխարհի ։

“Ասիս արժան համարիմք յիշատակել , զի ի
վերջին ամս եօթնետաներորդ դարսւն , և յըս
կիզըն ուժնետամներորդ դարսւն՝ Նորջուղայեցիք
բազմօրինակ յառաջադիմութիւնս արարին ՚ի գործ
ձըս . վաճառականութեան , տարածելով զառեւ
առուր իւրեանց ՚ի Գուղայոյ ցիւարա , և անտե
՚ի Սուրբաթ , Ռումբայի , Մագրաս , և Կալկաթա
և անտե . յիմագերտամ , ՚ի Վենետիկ , Մարսի
լիա և Լոնտոն . և այս օրինակ հաղորդակցու
թեան շահավաճառութեամբ՝ բազումք ՚ի համե
ազգեաց մերոց մեծամեծ գանձս և հարստու
թիւնս ստացան , և արժանացան պէստիս ար
տօնութեանց , և եղեն մեծահամբաւ . վաճառա
կանք ՚ի տեղիս տեղիս , որպիսի են Ծափրասեանց
Վաղարեանց , Դամիրեանց , Բաբումեանց , և
Ծահրիմանեանց գերդաստանքն . նաև Սուլթան
Ծամիրն , Եղա Արգիսն , Եղա Յարգիսն , Ե

զա Պետրոսն, Աղա Խաչիկ Վարքելն, Աղա Գէորգ Մանուկն, Աղա Յովսէփ Վմիրն, և այլն և այլն: Առա ամենելքեանք արտաքին հատորդ ակցութեան շահավաճառութեամբ ժամանեցին մեծութեան և փառաց, և ստացան անհամար հարստութիւնը՝ ի տիրութիւնը քաջաշխատանաց իւրեանց, մինչ վատահութեամբ կարեմք տաել թե Հայոց վաճառականութեան պարծանքն Օռվայեցիք եղեն, և անտի առ Հնդկաստան եկող համազգիք մեր: “Արդ խնդիր մեր այս է, եթե Օռվայեցիք ոչ էին բացեալ զարտաքին շահավաճառութիւնն ոչ էին հաստատեալ զգործատունս ՚ի տեղիս տեղիս, կարէի՞ն արդեօք նոքա՝ միայն ներքին վաճառականութեամբ այնքան յառաջադիմութիւնն ստանալ: Զկասկածիմք զի իւրաքանչիւր ընթերցող պատասխանելց է, ոչ:” “՚ի վերց մեր տուեալ համառօտ ծանօթութեամբ, ակներեւ ցուցաք զօգուտս արտաքին շահավաճառութեան, զորս դատուելի Օռվայեցիք համազգիքն մեր ժամանակ առ ժամանակ ստացեալ վայելեցին: ՚իսկ այժմ արժան համարիմք նաև բերել ՚ի ծանօթաւութիւնն սիրելի ընթերցողացդ և պատուելի համազգեաց մերց որք ՚ի տար աշխարհս, զօգուտս Արևելյան Հնդկաց վաճառականութեան:

“ Աշխարհ ամենայն գիտեն և վկայելոց են, զի
Դուռիտանիացիք, Ապանիացիք, և Հոլանտացիք
՚ի նախկին դարս զանհամար գանձն և զօդուտս
քաղեցին յ Ռեւելեան Հնդկաց աշխարհէ . և գեր
բան զնոսա առաւել Անգղացիք, որբ ՚ի մէջ
եօթնե տաններորդ դարուն եկեալ՚ի Հնդիկա ա-
ռին մի քանի երեւելի քաղաքս . որպիսի է Կալկা-
թա, Վադրաս, Բումբայի, Վուրաթ, և այլ-
ե այլն . և բանարով զառետրական հաղորդակ-
ցութիւնս՝ անհամար և հազարաւոր միլիոն շահս
ստացան ՚ի Հնդկաց աշխարհէ . որով միայն հնար
եղե նոցա փարթամանալ, յառաջանալ և ծաղ-
կիլ . բազում աշխարհականութիւնս առնել, ընդ
բազմաց պատերազմիլ, և զթշնամիս իւրեանց
յաղթահարել և նուաճել : Այսու շահավաճա-

ՆԵՐԸ ՄԵԿ ՄԵ ՍԱԼԻ ՄԸ ՎԵՐԱԾԵԼ

Անցին Պօլսեցոյն Եղուն լաւ չասկընար .
Պօլսեցին՝ Վ անեցյն , Երևանցին՝ Պուղայեցոյն
և փոխադարձաբար . և ային : Եւ այս ինգուի
զանազանութիւնը ամեն քաղաք կը գտնըլի : և
կրնանք ըսել մէկ հայաբնակ տեղէ մը մինչեւ^{միւսը} 40 սոք առնըլի տարբեր Եղուն կը գտնըլ :
Երդ՝ ո՞ր տեսակը պէտք է որոշել հասարակաց
լեզու մը ձեւ ացընելու համար : ։ Հոս է մեծ
խնդիրը :

ի; թէ մ. ծագոյն մասին նայելու ըլլանք , որ և
աւելի օրինաւորն է , Պօլսի աշխարհաբարը խօ-
սօղները համեմատաբար շատոր են , և ասկէ
զատ Պօլսի հայերէնը , մանաւանդ գրութե մէջ .
աւելի մաքուր ու կոկված է , մինչդեռ դրսեցի-
ներունը շատ բիրտ ու կոպիտ է : Բայց կընայ
ըստիլ որ Հայաստանի կողմերուն աշխարհաբարն
աւաւելի մօտ է գրաբարի , սակայն մենք կը կար-
ծէնք որ այնպիսի բոլորովին անկիրթ լեզու մը
հասարակաց լեզու ընտրվելու անարժան է . իսկ
թէ ըստի որ կընայ կանոնաւ որպիլ և բրտութենէ
մերկանալ , կը պատահանենք թէ մեր աշխարհա-
բարն աւ կրնանք լսու կարելցն գրաբարի մօտցը-
նել , և իր աղաւաղ վիճակէն աղասել : Դար-
ձեալ Պօլսի աշխարհաբարն ընտրելով , այս աւել
շահինք , որ Պօլս օսմանեան աէրութեան մայրա-
քաղաքն ըլլալուն համար , հայաբնակ տեղերուն
իրեւ կեդրոնը սեպմիլով , աւելի դիւրութիւն

ուռթեամբ՝ հնար եղե նոցա զախարհ իւրեանց
փարթամացուցանել . անհամար և երեւելի մե-
ծագործութիւնս առնել , զտէրութիւն և զիշ-
խանութի իւրեանց ընդարձակել , և հարիւրա-
ւոր աշխարհս ՚ի ներքոյ գրօշակի իւրեանց բե-
րել . հարիւրաւոր նաւատորմիջոս կառուցանել և
հաստատել , և գրեթէ ինքնակալ տէր և իշխան
լինել ընդհանուր Խվիանոսի . Օայսոսիկ տմե-
նայն անհնար էր նոցա առնել , թարց օգնակա-
նութեան Հնդկաց շահավաճառութեան : Տե-
սէք ուրիմն , պատուել՛ ընթերցողը , զփարթա-
մութիւնս , զառատութիւնս և զպողաբերութիւն
Արեելեան Հնդկաց աշխարհի : Այն , արդարե
չիք ինչ տէրութիւն կամ աշխարհ այնքան հարուստ
և բազմաբեզուն , որքան Արեելեան Հնդկա-
ստան . և չիք ինչ աշխարհ այնքան համատարած ,
նաև յարմար . քաջադէպ , և օգտակար սակս շա-
հավաճառութեան , որպէս Հնդկաստան . և չիք
ինչ աշխարհ այնքան ազատ ՚ի բռնաբարութենէ
և ՚ի կալուկապից յառետրական գործս , որպէս
զաշխարհս այս . ուր ամենեքեանք միահաւասար
վայելեն զբաղաբական ազատութիւնս , ուր ա-
մենեքեանք գասին անտարբերութեամբ՝ ըստ
չշարիտ օրինաց արդարութե . ուր ամենեքեանք՝
թէ մեծ և թէ փոքր , թէ փարթամե թէ աղ-
օտ վայելեն անտարբեր զազատութիւնս և են
մնդնիշխան տէր կամաց և գործոց իւրեանց , մինչ
այսք մը վստահութեամբ ասել թէ , բնուկիչք
Հնդկաստանու ՚ի պէսպէս իրողութիւնս . ա-
ւաւել արձակութիւն և զանձնիշխանութիւն
լիյելեն , բան նցին իսկ Խրիտանացիք յՆդղիա .
“ Փոքրիութիւն լրադրիս արդիիէ զմեղերկարո-
էն խօսիլ յաղագս արդեանց և արժանաւորու-
թեանց Հնդկաց աշխարհին . ուտոի առայժմ այս-
անիւք բաւականացեալ , թախանձեմբ սիրողա-
ար զհեռաբնակ համազգիս մեր , զի սակս յա-
աջադիմութեան և արտօնութեան Ագգիս , Զա-
ալ զառ և տրական գործատունս հաստատել ՚ի
ուղիս տեղիս , և բանալ զհաղորդակցութիւնս
նկերական շահավաճառութեան ընդ Արեելեան

Բայ որում Հնդկաստանի հարստութեանը և
վաճառականութեան յառաջինութեանը վր-
այօք խօսուեցաւ, արժան կը համարիմ հետե-
եալ յօդուածը յառաջ բերել զար Աղնին Հե-
էլլը օրագիրը կը հրատարակէ, համառօտել լով
Տերպի կոմին՝ Որտերուն խորհրդանացին մէջ
ըրած ատենախօսութիւնը Հնդկաստանի ընդար-
ձակ տէրուել վրայօք՝ որ Ինդղացւոց ձեւընէ.
“ Հնդկաստանի մեր տէրութիւնը, կ'ըսէ յի-
շաւ լրագիրը, ըստ երեսութին այնպիսի անկար-

Կը լնծայէ իր խօսած աշխարհաբարը ուրիշտեղիքը
տարածելու , որովհետև ամեն կողմէն բազմաթիւ
հայեր կու գան Պօլսա , և տարիներով կը կենան :
Վյա պատճառով երբ մեր խօսած լեզուն տարա-
ծելու ջանք ըլլաւ սկավի՛ , հոս յաձախօլ դրսեցի
հայերն ալ վարժելով մեր աշխարհաբարին , իրենց
հետ Պօլսի հայերէնն ալ կը տանին իրենց երկիրը .

Բայց մինչև հոս եկանք , առանց միտալին միւս
երեսն ալ դարձընելու , տեսնենք մեր աջսարհա-
բարին ունեցած անտեղութիւններն ալ :

Պօլսի հայերէնը՝ ինչպէս ուրիշացնարհիկ հայերէնները, շատ՝ մէկ միւսներէն նուազ, անկարգութիւններ ունի, և շատ ալ օտար ու մուրացածոյ ոձեր ու բառեր . Ուստի ամեն բանէ առաջ՝ այս անտեղութիւնները վերցընել հարկաւոր է . առ լեզուին վայելքութեանը համար . բորպէսզի ամեն տեղի հայ մէկ կարգի ու կանոնի տակ սովորելով, այն կարգով ու կանոնով գրէ ու խօսի և ուրիշտեղերու աշխարհաբար գրված ու խօսվածն ալ հասկընայ :

Համասիկ մեր համոզմանը համեմատ երկու խօսքով դնենք հաս :

‘Նախ’ լեզուն յարդարել, օտար ու մաւրացածոյ բառերէ, յանգերէ ու մասնիկներէ զտելով, ինչպէս կը զտեն արծաթը հողէն, և մեր հին լեզուին բնական եղած յատկութիւններն ու գե-

ծելի և նարասքան չդէպքերէն մէկն է , որոնք օ-
տար ազգաց մեծ զարմացումն և անհանգ տու-
թիւն կը պատճառեն : Վ աճառ ականաց ընկերու-
թիւն մը՝ որոց թիւը քանի մը հարիւր հոգիէն
աւելի չէ , և իւր իշխանութեան ներքեւ ունի եր-
կիր մը որ աւելի ընդարձակ է քան գերկիր ամե-
նէն . մեծ տէրութեանց , և զօրաց բանակներ ունի
որ աւելի զօրաւոր են ամենէն մեծ տէրութեանց
բանակներէն . այսպիսի բան մը անհասկանալի
կերեկ օտար ազգաց : Վ յս զարմացումը և ս աւելի
կ'ածի երրոր կը մոտածեն , թէ այսպիսի եղական
իշխանութիւնն մը կը գտնուի յանձնարարական
ժողովքի մը ձեռքքը , որոնք ահագին բացակայու-
թեամբ հեռու կը բնակին նոյն տէրութենէն :
Լան նաև մեր հայրենակիցներէն , որոնք մասնա-
կից կ'ըլլան այս զարմացմանը , բայց որում չեն
ճանաչեր իրադ ծամորիտ վիճակը :

“ Աակայն կ'երեի , լորտ Տէրպիին ատենախօս սու թեան նայելով , թէ Հնդկաստանի ընկերութեան իշխանութիւն կըկայանայ միայն իւր պարզ պաշտպանութեանը վկայ , որ տրուած է կառավարներուն ժողովայն (գոմիսիօն տէ տիրեքթէօր) : Իայց իրօք՝ դատաքննութե ժողովը (գոմիսիօն առ գոնթրու) , որ Կնդղեց կառավարութե վերատեսչութեան նելքն է , կը կարգադրէ Հնդկաստանի զինուորական և բաղադրական գործքերը բացարձակ իշխանութեամբ մը և առանց լուր տալու յիշեալ ընկերութեանը : Եւ այս պատճառաւ երեսելի գործ մըն է այս երկրին վերաբերեալ որոշումները , զորոնք խորհրդանոցը մօտ օրերս պիտի ընէ : Աակայն լորտ Տէրպին՝ Հնդկաստանի այժմեան կարգադրութե վրայօք էական փոփոխութիւն մը առաջարկե ու միար տունի :

"Երկիր մը որ Աւրապիտ շափ մեծ է , և ուր-

տեղ 100 միլիոն ժողովուրդ կայ . շրջ հարիւր
հազար զօրաց բանակ մը , հզօր և բազմաթիւ նա-
ւատորմիլիոներ , ճարտարութեան և վաճառակա-
նութեան վերաբերեալ ամենամեծ օգուտներ ,
դատաստանարաններ , կրօնական օգուտներ (քան-
զի առայժմ ունինք ՚ի Հնդկաստան երեք եպիս-
կոպոս և երկու հարիւրի շափ պաշտօնեայ անդ-

դիական եկեղեցւոյն ,) և եկամուտ մը քսան մի փոխն լիուա սմթեռլինի (2300 միլիան զուռուռ) . Հայ այս է համառօտութիւնը ամենամեծ և ըստ քանչելի օգտից , որոց վրայօք քննութիւններ պիտի ընէ . Որտերուն յանձնարարական ժողովը : “Դուցէ ’ի սկզբանէ աշխարհի երեկք այս գործ քերէն աւելի ընդարձակ և աւելի խառն գործոց վրայօք վիճաբանութիւններ չեն եղած այս երկուին մէջ կամ և ոչ ուրիշ երկրի մը մէջ : Հաստատապէս համոզեալ եմք թէ , Վերին Կախանանամութեան օգնութեամբ , ըրտերուն յանձնարարական ժողովիցն աշխատութիւը բարեյաջող

վախճան մը պիտի ունենայ , և այնպիսի կառավարական կարգադրութեան մը առաջարկութիւն պիտի ընէ , որ երկար և ապահով դոյցութեան մը հաստատուն հիմունքներ պիտի ձգէ ո :

Վըրբաղաձի Կարեկեան դպրատան վրայօք
ընդունած տեղէ կութիւննիս խիստ հաճելի են .
քանզի անոր մէջ գ տնուած աշակերտները , որոց
թիւը 70ի չափ է այժմ , որէ օր ըստ կարի կը յա-
ռաջանան պատուելի Ա ահան վարժապետին բա-
րեջան հոգատարութեամբը . Յիշեալ դպրատա-
նը մէջ դաս տրուած ուսմունքը ասոնք են , հա-
յերէն բերականութիւն , ըրիստոնէական վարդ ա-
պէտութիւն , թուաբանութեան սկզբունքը , վա-
յելլագրութիւն և յունարէն լեզուն . որուն դա-
սատու է նոյն ինքն Ա ահան վարժապետը :
Կարեկեան դպրատան այս օրինակ բարեկարդ
յառաջադիմութիւնը հրատարակելով , չեմք կը-
նար մոռնալ անոր հոգաբարձու . յարգամեծար
Վարախաչատրեան Յակոբ աղային ազգասիրական
խնամքը . որ մեծամեծ գոյնութեան և շնորհա-
կալութեան արժանի է անցուշտ . վասն զի այս ու-
սումնասէր և բարեինամ աղային անխոնջ ջանի-
ցը արդիւնքն է յիշեալ դպրատան բարեկարգու-
թիւնը և յառաջադիմութիւնը .

Արմանայսրդ Յակոբ աղան՝ ազգասիրական ու
ժիշտ շարժեալ, միուր ունի թուրքերէն լիզուի
համար դասատու մը կարգել ձրիսաբար Նարեկ
եան դպրատանը մէջ . և այս պաշտօնը պիտի
յանձնէ իւր ուսումնազարդ սիրելի որդւսյն Յօ-
հաննէս աղային, որ հայկաբանու թեան կը հե-
ռուի նոյն դպրատանը մէջ, և թուրքերէնին բա-
ականապէս հմուտ է .

— Յայտնի է ամէնուն որ ընկերական միավա

ութեամբ շատ օգտակար գործքեր յառաջկեր
թան , շատ բարեգործութիւններ՝ կը կատարուին
թէ մեծ և թէ պղտիկ , զղրոնց մէկ անձ մը կամ
կրնար կամ ցուզէր մինակ ընելու : Նէ տեսեալ ազ-
գասիրական և բարեպաշտ տնօրէնունիը պղտիկ ա-
ղացցյց մը կընայ համարուիլաս մեր ըսածներուն .
Աէնիմէնի Նայոց գեղեցկացէն եկեղեցին :

յանուն տուրք Ասրդիս զօրավարին կառուցեալ
; ժամանակէ մը հետէ խեղջութեան մէ ջմաւ
ցած էր՝ ժողովրդեան խիստ սակաւաթիւ և խիստ
սղբատ վիճակի մէ ջըլլալուն պատճառաւ . բա-
նանայն իւր ապրուսոր ամենեւին չէր իրնար ճա-
ել և հետեւ աբար յիշեալ եկիդեցին գոցվելու
լուսանգի մէ ջէր : Խայց մեր վիճակին բարեկարգ-
ուաշնորդ գերապատիւ տէր Պօղոսս սրբազան արք
պիսկոպոսին հայրական խնամքը՝ Արքի Արքուն
Նիւերութիւն անուամբ միաբանութիւն մը հա-
սատեցաւ ՚ի Օմիւռնիս , բաղկացեալ ՚ի քառա-
ուն ընկերաց . որոց իւրաքանչիւրը տարին վամ-

ով և գրելու կարող ըլլալով, այն ալ կրնայ ու ենալ իր անհամու վետափակար պառողները . բայց սոյ խորհրդածօլը սա ալ կրնայ. պուարկել, թէ ոզքը իր արդի վիճակին մէջ բարին չարէն որոշեց կարողութիւն չունի . ուստի բանի որ գիւղիւն ըլլայ գրելու ու հասկընալու, չար ու նասակար գրութիւններն ալ օգտակարներուն ետ և անոնցմէ աւելի ընդունելի կ'ըլլան . իսկ թէ գրաբարը տարածել ջանանք, մինչև հասինք զ'այն հասարակաց լըլու ընելու, ազգն արդէն արկաւոր եղած իմացականութեն ոյժը ստացած ըլլայ և չխարվիր . ասոր պատասխան, կը հարցը ենք, թէ այս իմացականութեան ոյժը ի՞նչպէս տանալու է ազգը . չէ՞ որ ուսմամբ . և թէ ու ումը առանց ընթերցման չըլլար և ընթերցողն գրաբար չհասկընար, ուստի առնու իմացանութեան ոյժ . յայտնիէ որ հոս գարձեալաշարհաբարը հարկաւոր կ'ըլլայ : Իսկ աշխարհաբար լեզուն գրութեան լեզու առնելով՝ ծագեց վնասին առաջն առնուը ուրիշ կերպով չ'ըլլայ, բայց եթէ առանց Պատրիարքի և ազգային ողովին հրամանին գիրք կամ ինչև իցէ գրութիւն ստպվելով, ինչպէս մինչև հիմա ալաս է կանոնը . ուղիւնետե եթէ ուրիշ կերպով, այսինքն գրաբար հասարակաց լըլու ընելով, այս անտեղութիւնը ըցընել ուղենք՝ կըխաբվինք . վասնզի ովզ ազգին մէջ գէշ մտքեր կ'ուղէ տարածել, մեր կամ նն և որոշմանը հակառակ կրնայ դարձեալաշ-

սուն զուռուշ պիտի վճարէ . և այս կերպիւյն
շեալ եկեղեցւոյն քահանային համար տարեկան
2400 զուռուշ ապրուստ մը ճարուեցաւ : Ծնկեր-
ներէն ոմանք իրենց տարեկան բաժինը լրման վը-
ճարեցին և ոմանք վեց ամսականը կանխիկ վճա-
րեցին . և դրամը յանձնուեցաւ ընկերութեան
անդամներէն մէկուն՝ այսինքն Եթիղեանց յարդոյ
Ա. Կարապէտ աղային , որպէս սզի ամսէ ամիս 200
զուռուշ հատուցանէ նոյն քահանային որ արժա-
նայարդ և աւտումնասէր եկեղեցական մըն է :

Այս բրիտանէավայել կարգադրութեամբ ոչ
միայն Աէնիմէնի եկեղեցւոյն պայծառութիւնը
հաստատուն պիտի մնայ , այլև նոյն գիւղքաղա-
քին հայազգի աղքատ տղայքը , ողջափ որ կարելի
է , պիտի կրթուին հոգեոր ուսմանց մէջ և գը-
րել կարգալ պիտի սնվիին յիշեալ քահանային
խնամատարութեամբը :

— Ազգային հոգաբարձութե գժուարութիւն
ները և զանազան նեղութիւնները՝ մանաւանդ
այսօրուան ժամանակս, խիստ շատ և անտանելի
ըլլալը յայտնի է ամէնուն . ուստի անսնք որ ՚ի
սէր ազգին այս ծանր պաշտօնին յանձնառու կ'ըւ-
լան և հոգւով չափ կ'աշխատին ազգային գործոց
յառաջնադիմութեանը և ժողովրդեան մէջ միա-
բանութիւնը և սէրը հաստատուն պահէլու հա-
մար, այնպիսի պատուական անձնները, կ'ըսեմք,
անշուշտ հասարակութեան մտերիմ նորհակալու-
թեանը վրայ իրաւունք ստացած են : Ենա այս
պիսի նորհակալութեան պարտաւորութիւնն է,
գոր բաղարիս բարեսէր ։ այս ժողովրդեան կողմա-
նէ կը փութեամք հրապարակաւ մատուցանել մեր
բարեխնամազդական ազգային հոգաբարձուաց . որոց յար-
գոյ անուանքը ասնք են .

Պարոնայք Յակոբ Տամկաճեան

Պանիկէլ Անտանեան

Ապրիս Սուբիասեան

Յովհաննես Շերմակեան :

— Առաք իրուսադէմէն եկած ձայ ուխտաւոր-
ները ամէնքը իրենց կատարեալ գոհաւնակու-
թիւնը և շնորհակալութիւնը կը յայտնեն վասն
մարդաբական հիւրընկալութեան , զսր ընդու-
ներ են սուրբ Յակովայ վանից արժանայարգ մի-
աբանութենէն և անոր նախագահ ամենապատիւ-

սրբազնն տէր Հովհաննէս պատրիարքէն :
Առաջ Օ ատիկը մեծ անդոզդութեամբ և խաղաղութեամբ անցուցեր են . և թէպէտ Հունաց և Պատինացւոց մէջ կոփւ և խռավութիւն պատահէլու երկիր ղկայ եղեր , ՚ի վէրայ այսր ամենայնի յիշեալ առարր քաղաքին վսի մափսոյլ կուսակալն նախազգուշութեամբը և գործունեայ խընամօքը անդորրութիւնը ամենն ինչ վրդովուեր :

Ըստ տարի առուրք Երևանացի մ ուխտի գացող հայազգի բարեպաշտ անձանց թիւը ընդ ամէնը 2000ի չափ է կըսեն :

ԿՈՍՏԱՆԴՎՈՒՊՈԼԻՍ , 19 Եպիսկոպոս

Բարձրագոյն Դուռը մասնաւոր մոտադրութիւն կը տանի միշտ բաղաքական տնտեսութեան բարքերեալ կարգադրութեանց վրայօք . քանզի սղաքական տնտեսութիւնը , ինչպէս յայտնի է , սրեկարգ կառավարութեանց մոտածելու գլխաւոր և ծանր խնդիրներէն մէկն է . և ահա այս ինաւոր պատճառաւ է , որ (Օսմաննեան իմաստուն կառավարութեան ու շադրութիւնը յատապէս այս կարե որ գործոյն վրայօք զբաղեալ է . քաջայոց եմք թէ անոր բարեխնամշանքը յաղախանան մը պիտի ունենայ , այսինքն քիչ ժանակէ ետեւ տէրութեան եկամսից և ծախուց օ Հայ աստանակառ թիւնոր անունուածուի :

շաւասպարագլութերումը պիտի հաստատուի :
Նեռաւոր և մերձաւոր գաւառներէն եկած
բերը առ հայուրակ շատ օգտակար են արմտեաց
ատմամբ . որոց հունձը խիստ առաստ պիտի ըլ-
լ այս տարի . ասկայն կը վախցուի թէ , ըլլայ
մարախիները վիաս հասցընեն անոնց ու երկ-
ոդործոց ակնկտութիւնը ՚ի գերեւ ելլէ . ասոր
ամար կառավարութիւնը , օգոստափառ առ ա-
գութ կայսեր հրամանաց համեմատ , որ իւր
ողովսդեան քարեկեցութեանը վրայ մարդասի-
ստար կը հսկէ միշտ , փութացաւ յատուկ պա-
ռուէրներ և մանրամասն տեղեկութիւններ յու-
րիկէ լ տէրութեան ամէն կողմի՛ եղած կուսա-
լաց , որպէս զի հարկաւոր միջոցները ՚ի գործ-
նեն այս թեաւոր ժմանկները ջնջելու համար :
Ալերայ այսր ամենայնի գուցէ այս տարի այնքան
ու չըլլան այս միջատները , և մեծ վնաս մը ը-
նան հասցընել . ըստ որում խիստ հաւանական
թէ , անընդհատ և սաստիկ անձրեները և ար-
աքոյ կարգի ցուրտը , որ կը շարունակուի մին-
ցայսօր , գ.ննէ ըստ մասին ջնջած ըլլայ այս
ժմակաց սերմունքը :

կայսերական բարձրագոյն հրովարտակաւ
Ա ԵՀափառ. Առողմանին ախոռապետ Իզէթ պէ-
՛ Իշլիք տեղակալ կառավարիչ կարգեցաւ :
Թահիր Եֆէնտին՝ Անտիոքի տեղակալ (գայ-
սպամ) անոռանեցաւ :

— Վեհափառ Առվլթանը ամսոյս 14ին նաւասնը գնաց, ուր ներկայ գտնուեցաւ Լուիլը շ-

Ենաւուն ջուրը ձգուելուն , և իմաստ գոհ ե-
աւ այս գործադրութեան յաջողութեամբ կատար-
էլչն : Յետ այնորիկ օգոստափառ կայսրը եր-
աթի գործատունը (տէմիլիսանէ) այցելութեան
նաց , որ քիչ ժամանակէ . ի վեր շինուեցաւ նա-
արանին քովը՝ վերատեսչութեամբ միստր Յէլյ-
որ անդղեացի մեքենագործին , և ուրտեղագե-
արժ մեքենաներով երկաթագործութիւնը դիւ-
ութեամբ կը կատարուի :

— Գնդապետ Առարի պէյը և ՈՒմզի էֆէնտին
մասոյ 15ին մեկնեցան Լանիա երթալու Աէլա-

Նիկի Ճանապարհաւ . Բարձրագոյն Դուռը այս
յարդոյ գործակալաց մասնաւոր պաշտօն մը յանձն
նած է , զոր ՚ի գործ պիտի դնեն Աւտորից սահմ
մանակից նահանգաց մէջ :

— Պարոն Եանքօ Արիսմթարքին , որ ԱԵծ Ողոթէթ Արիսմթարքի Խխսանին եղայլն է , կառավարութեան արտուքին գործոց խորհրդոյքարտուղարու անուանեցաւ փօխանակ հանգուցեալ Այս նասեան պարոն Աերոլիւէին : Պարոն Եանքօ Արիսմթարքին Պազտատ կը գտնուի առայժմիբեկ խորհրդոյքարտուղար և թարգման Ընդհանուր կուսակալին նոյն նահանգին , և պիտի չուշանայ վերադառնարու ՚ի Կոստանդնուպօլիս :

— Ո՞այրաքաղաքիս ազգային գերազ օյն ժողովյն նիստերը, որ ամէն ուրբաթ օր կ'ըլլար, այսուհետեւ ամէն չորեքշաբթի օր ըլլայ սիմտի, Յայտնի է որ յիշեալ ժողովլ ձևեռք՝ ուրբաթ օրերը և ամառը երեքշաբթի օրերը կը գումար ուել, բայց այս տարի չորեքշաբթի օրերը գումարուելու պաշտում ըրաւ :

— Հոյսնտայի դեսպան վսեմափոյլլի ողբերի ո
սեպուհը գալ շաբթու Պրուսայի ջերմուկները
պիտի երթայ , ուր ամիսի մը չափ մնալով պիտի
դառնայ ի Կոստանդնուպօլիս . և ասկէց Հոյ-
լանտոս երթալու է քիչմը ժամանակուան համար՝
թոյլուութեամբ իւր կառավարութեանը :

— Այս շաբթու միայն երեքշաբթի օրը քիչմը
արեւ տեսանք, իսկ միւս օրերը միշտ ցուրտ էր,
և հիւսիսային հովը սաստիկ կը վշէր : Այս գէշ
եղանակը կը շարունակուի . և հէտեւ աք ար այս
տարի ապրիլը իբրև դեկտեմբեր պիտի անցնի :

— յառաւելու ու բռնադանդինքը օրագրոյն ապրիլ
17 թերթին մէջ կը կարդամք . “ յամանակէ մը
հետէ մայրազգաքիս մէջ լումայափոխութեան վե-
րաբերեալ գայթեակղական առուտուր մը կ'ըլլայ
ոսկի դրամոց վրայ . Եյնպիսի մարդիկ կան՝ որոնք
վճարելու պարագ ունենալով , կերպիւ մը կ'ըսահ-
պեն զպարտատէրը որ 100 զէշնոց մէջիսիէ ոսկի
դրամը՝ 115 զէշ առնու : Բայց հարուրին 15
վնաս ըսելէ , որ խիստ մեծ է . ուստի կառավա-
րութիւնը հարկաւորապէս այս բանին ուշադրու-
թիւն ըրած պիտի ըլլայ :

ԵԳԻՊՏՈՍ. Աղջկասանդրիք, 10 Ապրիլի. Աը հաստատեն թէ Տարձրագոյն Դրան գործակալ վաեմափայլ Ձուատ է Փէնտիին պաշտօնը յաջող վախճան մը ունեցեր է . այսինքն Լոգիպատոսի ընդհանուր կուտակալ բարձրապատիւ Ապպաս փաշան կատարեալ հնազանդութիւն ցուցուցեր է կայսերական հրամանաց, և հետեւաբար նոր բարեկարգութեան (թանգիմաթ) կանոնաց գործադրութիւնը ամենեին գժուարութիւն մը պիտի ըստ գանէ Լոգիպատոսի մէջ միայն քանի մը պղտիկ փոփոխութիւններ եղեր է , որոնք հարկաւոր հա-

յընէ մեզի գրաբար լեզուն, ամենէն առաջ վարժեցընէլով զմեզ զուտ և անխառն հայերէն մը խօսելու ու գրելու :

Այսպիսի յշտէրով միայն՝ մեր այս ազգասիրական և ուստի մնասիրական առաջարկութիւնը կը դնենք ազգին լրութեանը առջեւ, և խնդրելով իր բացըր ակնարկութիւնը և ուստի մնականներու անացու դատաստանը կը փափաքինը որ օր առաջ այսպիսի շահաւոր գործ մը գլուխ ելնէ ուրիշ

Digitized by Google

ГЛАВА VI

Ճամանակիւ ագուստին թէկը աշխանց ճերմակի վեպուր
ներով շրբարուած , այս անելը լուսնոց երամը հրատա . և
միւս արշակուած պայծառ կը խոյէր , այս իւղեւալ աշխ-
ակն յափրուալուամբ՝ երգելը դադար չը ունեցաւ .
Էայս յայլը համելըն պէտ՝ իրամանիւթենը անմիջապէս
երեան ելու և վշտակաւ աշխանեաց երամին . այլ ըստ-
ովն ամենալին ծծեծելը այս աւագիւպուր պատուալը , աներին
Բայ ըլլամըն ու իւր իսրարակ ընթացավը , ի՞ հարիւ օր
իւր պատիւթը պիտի ընդունեն ու ընդունէ ճը :

Մարտուեր Են յիշեալ Երկրին ժողովրդեան մասնաւ, և որ կացութեանը պատճառաւ :

- Աեռնող Աէհմմէտ Ալի փաշային որդին
վսեմափայլ Աէհմմէտ Ալի փաշան ամսոյն 7ին
հասաւ Աղքէքսանդրիա , Կոստանդնուպօլիսին և
Իզմիրէն գալով :

— Ամարտի 29ին օրը սոսկալի մարդասպանութիւն մը տեղի ունեցաւ Աղքէքսանդրիա ՚ի թաղն Ջուանկաց .ուր եւրոպացի Հրեայ մը վրէժ խնդրութեան ոգւով գաղանաբար յարձակելով իւր հաւատակից մէկուն վրայ , որ նմանապէս եւ բոպացի էր , դանակը անոր կուրծքը խոյթեց և եօթը ութը հարուածով մահուչափ վիրաւորեց զնա : Խեղճ մարդը քանի մը ժամէն ետե մեռաւ . բայց բարեթաղդ ութեամբ մարդասպանը կառավարութեան ձեռքը անցաւ և բանտարկեցաւ : Եյս ցաւալի դէպքը մեծ տրտութիւն պատճառեց քաղաքիս հասարակութեանը :

— Տէր Դասպարեան յարդոյ Այարդիս աղան և
Կուպարեան ազա Առղոմնը հազարապետութեան
աստիճան ստացան բարձրապատիւ Ըպիգաս փառ
շայէն , փոխարէն իրենց հաւատարիմե գործու-
նեայ ծառայութեանցը :

ԱՆԴՎԱՆ · | ընտոն , 6-18 | պրիֆ : | ընտոնի
բաղաքապետը՝ ինչպէս սովորութիւնն է ամէն տա-
րի , Օ ատկի տօնախմբութեան պատճառաւ հան-
դիսաւոր հացկե բոյթ մը ըրաւ բաղաքական երե-
ւելի անձանց , որոց թիւը կը գտնուէ ին Տերպի-
կոմոր և կոմուէ հին , Արտէ մզէրլէնտի դուքս և
դքսուհին , Միացեալնահանգաց Ամերիկոյ գես-
տանը , Ծուրբաստանի և Հայանտիոյ գեսապաննե-
րը , Որթշլյուտ սեպուհը և այլն . սեղանակաց
թիւը 350էն տւելի էր . Հացկերութիւն վերջը
Տերպի կոմոր ազգու ատենախօսութիւն մը ըրաւ ,
որուն մէջ հետեւեալ յօդու ածը կը կարդամք ,
“ Փոփոխութիւնը , որով կառավարութեան
տանձը ձեռքերնիս անցաւ , ուրիշ քանի մը տէ-
րութեանց մէջ յեղափսխութեան դէպք մը պի-
տի համարուեր . բայց Կոդղոյ մէջ բարեբաղ-
դութեամբ կրնամք տեսնել այս փոփոխութիւն-
ները , ոչ միայն առանց շփոթութեան ՚ի մասին
աէրութեան գործոց սովորական ընթացիցը , այլ
և առանց վեաս մը պատճառելու հասարակու-
թեան ապահովութեանը , կրնամ նաև ըսելու-
թէ տռանց քաղաքական հակառակորդաց անձ-
նական բարեկամութիւնը պակսեցնելու : (Օ ա-
փահարութիւնը .) Ի՞նչ է ատոր պատճառը , մի-
թէ բաղաքատիկան անձանց արժանաւորութիւնն է .
ոչ . այլ տէրութեան օրինագրութեանց կը պար-
տաւորիմք այս չորհը , և հասարակութեան վը-
տահութեանը . որ աներիբայ է թէ , ինչ տեսուկ
տնիձինք որ ըլլան կառավարութեան անդամները ,
կը պարտաւորին միշտ սահմանադրութեան լու-
սով գալել , սահմանադրութիւնը՝ իրենց ա-
ռաջնորդ պիտի բռնեն , և անոնց ընթացը պի-
տի պարփակուի սահմանադրութեան մէջ : Յայտ-
նի է թէ ոչ ոք ժողովմը պաշտօնէից չկրնար իւր
երկրին գործերը յաւիտեան կառավարել կամ
երկար ժամանակ կառավարել . եթէ իւր բա-
ղաքակայաց վատահութիւնը և պաշտպանութիւնը
առաջցած չէ : Քիչ ժամանակի մէջ յայտնի պիտի
ըլլայ թէ այս վատահութիւը ստացած եմք , թէ ոչ :

ԳԱՐԴԻԸ. Փարիզ, 6-18 Եպրիլի : Օօրաց
բանակը՝ մայիսի 10ին ըստ նոր տումարի՝ մեծ տօ-
նախմբութիւն մը պիտի կատարէ ՚ի պատիւ հա-
սարակապետութեան Պահերէց իշխանին . և այս
հանդէսին համար՝ կըսուի թէ 400.000 ֆրանքէն
աւելի ծախք ըլլայ պիտի : Իւրաքանչիւր գինուո-
րական պաշտօնատար (օֆիսիէ) ինքնայօժար իւր
երկու օրուան ռոճիկը պիտի թողու յիշեալ ծա-
խուց համար : Ալ հաստատեն թէ այս մեծաշուք
տօնախմբութեանը պատճառաւ գինուորական
դամէն 100 հազար հոգիի չափ պիտի գումարուի
Հայութը ըստած Փարիզի հրապարակը :
Եթէ հասարակապետութեան գահերէցը՝ կայսր
Հերատարակուիր այս տօնախմբութեանը մէջ, ը-
սելէ որ տակաւին կատարէալ որոշում մը ըրած
է այս խնդրոյն նկատմամբ : Քանզի կայսերութե-

ցոյցերը յայտնի կը տեսնուին կառավարութեան
ամէն ընթացքին մէջ . և այս յեղափոխութիւնը
եթէ այս անգամ 'ի գործ չդրուեցաւ , երկբայ
ութիւն չկայ թէ քիչ ժամանակէ ետև 'ի գործ
պիտի դրուի , և առանց փոքրագոյն ընդդիմու-
թեան . ըստորում ծերակայտը , ազգային երեսփո-
խանաց ժողովը և տէրութեան խորհրդանոցը
(Գոհեյլ բ'կիա) դրեթէ ամէնքն ալ իրենց հաճու-
թիւնը ամէն առթիւ կը ցուցընեն քիչ կամ շատ
լայտնի կերպիւ մը :

Դահերէց իշխանին հրամանագրով ծերակուտիք անդամոց մէկ մասին տարեկան ռոճմիկ որոշուեցաւ, որուն ամէնէն մեծ գումարը 30 հազար ֆրանք է և ամենէն քիչը 15.000 : Այս ամէն ռոճմիկներուն տարեկան գումարը մէկ միլիոն ֆրանքի կը հասնի :

— Բայց օրադրոյն մէջ հետեւ եալ յօդուածը կը կարդամք ։ “Օրագիր մը կը ծանուցանէ թէ մօտերս տարածայնութիւններ երևան ելան Դաղղիոյ և Անգղիոյ մէջ բայց մեք գիտեմք թէ այս լուրը անհիմն է և թէ կատարեալ համաձայնութիւն զդադարեցաւ երբէք տիրելու յիշեալ երկու կառավարութեանց մէջ”:

¶ १०८ शुद्धि वा लक्षण

Հայության 25 Ապրիլ

•Բաղաբիս անդ որբութիւնը և ապահովութիւնը ,
դոհութիւն Այսու ծոյ , խիտ բարոք վիճակի
մէջ կ անուի , չնորհիւ նահանգիս բարեխնամ
կուսակալ վսէմափայլ Վիամիլփաշյին . որ մար
դասիրական ոգուով և յարատև ջանիւթ հոգ կը
ուանի իւր խնամոցը յանձնուած ժողովրդ եան բա
ռեցութեանը փրայ . որոց ամէն տեսակ գործ
արդարութեամբ և ուղղութեամբ տես
ուուելու համար , նոյն ինքը անձամբ վերահասու
ըլլայ միշտ ամէն կերպ դատաստանական վճռոց
և ուրիշ որոշմանց : Ա սեմափայլ մեր կուսակա
լը՝ Բարձրագոյն Դրան հրամանաց համեմատ , իւր
շխմնութեան ներքեւ եղած ամէն բաղաբաց և
բիւղութաղաքաց պատուերներյուղարկեց , որպէս
ի հոգ տանին մարախաց սերմունքը ջլջլու . բայց
թէ արդէն կեդանութիւն ստացած են , փու
թան ժողովելու և ոչնչացընելու այս ժժմակները ,
— Բարձրագոյն Դրան թարգմանութեան գրա
սան գլխաւոր անդամ՝ մն ծաշութ Ալի Ալիհատ է
թէնտին , որուն յանձնուած է Պզմիրի անշարժ
տացուածոց արձանագրութեան պաշտօնը , հրա
ման ընկալաւ իւր կառավարութենէն , որ Այսու
ողին երթայ , ուրտեղ անդղացի հպատակի մը
պատահած մէկ դէպքի վրայօք քննութիւն պիտի
նէ և Բարձրագոյն Դրան պիտի իմացընէ :

— Ա սեմափայլ Խմբն Առևնվիս է ֆէնտին , որ
ժամանակէ մը հետէ Պէրութ գացած էր օդա-
խոսութեան համար . մօտերս աւստրիական շո-
քենաւով հասու Խպմիր . ուր միտք ունի մնալու
լինչե ց10—15 մայիսի : Ենիշեալ երկելի պաշտօ-
առարին առողջութիւնը խիստ բարւոք վիճակի
է չ կը դժոնուի այժմ :

— Պաղպեսյ հասարակապէտութեան եռայարկ
ոգեշարժ նաւը՝ Շարլընան անուն, որ 90 թնդաւ
օթ կըկրէ և որուն հրամանատար է մօսիւ ՈՒկո
ոը Ժընույլ, ամսոյս 17ին հասաւ մեր նաւահան
իստը Աթէնքէն գալով. և ըստ սովորութեան
թնդանօթներ արձակելով ողջունից զքաղաքը,
ուսկից անմիջապէս պատասխանեցին : Կըհսուտա
ռեն թէ յիշեալ շոգեշարժ հսկայաշէն նաւը գալ
պթու պիտի մեկնի Պօլս երթարու:

— Ասմիւ Ա. Շաթրի- աֆոս , որ Գաղղիոյ
իւ պատուտեմեան պաշտօնը . խիստ արժանաւու
ութեամք վարեց ՚ի Աէլանիկ , անցեալ շաբթու
ասաւ Իզմիր՝ և Գաղղիոյ ընդհանուր հիւպատու
արանին վերատեսութիւնը ձեռք առաւ . ըստ
րում քաղաքիս ընդհանուր հիւպատոս մօսիւ
հիշնը՝ իւր կառավարութեան թոշակութիւն
եկնեցաւ Գաղղիոս երթայու :

- Երկուշաբթի օրը երկու Յօյն նաւակավաց
աց մէջ սաստիկ կորիւ ծագելով, ասոնցմէ մէկը
անակող վիրաւորեց իւր ընկերու : Չարագդործը
անմիջապէս բռնուեցաւ և բանորդ գրուեցաւ :
- Քաղաքէս մէկուկէս ժամհեռու Քեաթիաց
զլոււին ագարակը երկու շաբթի գիշեր մարդա-

պանութիւն մը պատահեր է . այսինքն ագարակին պահապաններէն մէկը իւր ընկերը սպաններ է հրացանով : Վարդասպանը , որ ալպանացի է , ձեռք անցաւ ու բանտը դրուեցաւ :

— Վալթացի խողճ անձ մը , որ ատեն ատեն ջոակին ախտիւ իրոք ունահար կր տագնապուէր ,

շլայիս մկնութե լրբա գրւաշար զլ տառդուապէւ, բ
անցեալ օր իւր ախտին քռնած ժամանակը՝ ինըը
զինքը ծովը նետեր և խղդուերէ,

— Ա էննային կրգեւն թէ , մօտերս 10 Եղիպատացի երիտասարդներ պիտի երթան յիշեալ մայրաքաղաքը բժիշտականութիւն սովորելու համար՝ Եղիպատոսի կառավարութեան ծախօսով :

Կոստանդնուպօլիսոյ հայերէն լրագիրներէն մէ կը
իւր վեցերորդ թերթովք՝ Խզմիրի մէջ պատահած
գողութեած մը վերաբերեա ալ սխալ լրւրմը տռւած
էր : Եթե օրագիր Օմիւռնիոյ, Արշապիտան Ար-
շալյալ պարտաւորութիւնն համարեց իրեն՝ նոյն
վրիսաւկը ուղղելու , որպէսզի սխալինն մէջ չմնայ
յարգոյ հասարակութիւնը . բայց այս պարտա-
ւորութիւնը խիստ քաղաքավարութեամբ և հա-
մեսութեամբ կատարեց : Յիշեալլրագիրը իւր
ութերորդ թերթին մէջ թշնամնոր և բարկու-
թեամբ կը պատասխանէ մեզ . Խնջու համար ար-
դեօք մեր բարի եղայրակիցը իւր հոգւոյ հանգար
տութիւնը կը կորսընցընէ : միթէ բարկութիւնը
փանու մըն է և իրաւունք յառաջ բերել է . և
ասումիթէ իւր հրանտարակած սխալը ճշմարտու-
թեան փոխուեցան : Բայց կ'ըսէ . Արշալյալ և ս
սխալներ ըրած ունի . բարի . ինքն ալ ուրիշ շատ
սխալներ ըրած է և կրնոյ ընել . անկէց ինչ կը
հետեւի : Արշալյալ երբէք անսխալ չկարծեց զի՞ւ-
քը և չկարծէր . ուսափ իւր սխալը ծանուցանօղին
շնորհակալ կ'ըլլայ . բանզի մարդ եմբ և կրնամբ
ամէնքու ալ սխալիլ :

Հայհոյելը և խայտոռակի խօսք զրուցելը՝ ո՞չ
տրամաբանել է և ո՞չ ինքը ինքը՝ պաշտպանել։
Եյս բանը անտարակից բարեկիրթ և աղնուաբարա-
րոյ անձանց բաժինը չէ։ Կայրապարիւ անձինքը եր-
բէք այնքան չեն նուաստուցըներ զիրենք, մինչեւ
իջանել այսպիսի անարք ան կրուսմը ասպարդին
մէջ։ Պատիւը առ պատուօղն և անարդանքը առ
անարդօղն կը վերաբերի միշտ։

— Ծրբատի շոգենաւը , որ երեկ առաւօտ կ'ըս-
պատուէր , մինչև այս ժամն որ լրագիրնիս մամու-
լը կը գնեմք , տակաւին չհառաւ :

THE SPUNNAR HARP

Հայութաւունք . 25 Ըստիլ

յու շաբթօն 2200 կենդ ինստրի չափ տորոն
ծախուեցաւ . Պատմութիւններ՝ 215—220 զլ շի .
իսկ Դաստիարակութիւն՝ 207—210 հ . Աֆինան ու մը

բազ բայտաւթքարը 207-210ը : Աֆրինը քիչ մը
հանդարտութեան մէջ կրգտնուի . և մերժի վա-
ճառութմերը 111½-110 զուշ եղաւ չեքին :
Մեզբանմը դիւրավաճառ է . 940-960 զուշ
կենդինարը : Շեհրին խիստ թուլէ . և առայժմ
775 բուրծ ծախութապրանք կայ քաղաքիս մէջ .
նաւուն մէջ աւանդելու պայմանաւ (ֆրանք ա-
պօրտօ) 8½ զուշ ծախուեցաւ օխան : Փալամու-
տը դիւրավաճառ է միշտ . այս շաբթու անդզիացի
վաճառական մը 16.500 կենդինարի չափ ծախու-
առաւ . որոցմէ 8000 կենդինարը՝ 76½ զուշ .
7000ը՝ 67ի , և 1500ը՝ 68 զուշ : Անդզիոյ տեսակ
բանուած այծի բուրդը 42-45 զուշէ չեքին . (2
օխան) . Երեւ ըստուած տեսակը՝ այսինքն մոխրա-
գոյնը՝ 33-35 զուշ կարմէ : Որուսիոյ ցորենին
գինը՝ 19-25½ զուշէ բիթէն : Անդզիոյ երկաթ
3800 կենդինար ծախուեցաւ մէկ ու կէս տարի
պայմանաժամաւ՝ 38 զուշ կենդինարը : Որուսիոյ
լինը՝ 92-95 զուշ կարմէ : Պայտեղին գինը՝ 4½-
5½ է օխան : Երկու զայ ունեցող պողպատը
140-145 զուշ կարմէ : Անդզիոյ շաբարը՝ 196-200
զուշէ . Հոլանտայինը՝ 185-190 :

Բնակչութեան	114	հինգունգով
Արսիլիա	181—181½	"
Ծրբութ	"	"

ՀԱՐՄՈՆԻԿԱ ԽԸՆՈՒՅՆՈՅ ԽԸՆԾԵՐԻ